

# —= Ս Ի Ռ Ա =

ԵՐ. Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Թ Ձ Ա Ն

1954

«ՅՈՒՆԻ-ՕԳ-ՌԱՍՏՈՒ»

Թ Ի Ւ 7-8

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

## Հ Ա Գ Կ Ա Հ Ա Յ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը

(Ա. Զ Յ Ա Լ, Ա Կ Թ Ե Ա Ն Մ Ը Ա Ռ Ի Թ Ո Վ Ա Ը )

Ա.

**Հ**ինդ ամիսներ առաջ, Ա. Աթոռոյս Տեղապահը, քաղցր պատեհութիւնը ունեցաւ այցելելու Հնդկաստանի մեր պատուական հայ գաղութներուն, անոնց տանելու նախ Ա. Աթոռոյս և Հայ Եկեղեցւոյ օրհնութիւնն ու ողջոյնը և ապա խողըլու իրենց օժանդակութիւնը Երուսաղէմի վանքին և անոր միջոցաւ նպաստի կարօտ վանքաբնակ ժողովուրդին:

Տեղապահ Արքազան Հայրը, Հնդկաստանի այցելութեանը շըլանին, իր ժամանակին մեծ մասը անցուցած է կալկաթա, այցելած է նաև Մանգուն, Ասանսիւլ, Պօմպէյ և Ճըլակայքը: Տպաւորութիւնները զորս ունեցած է Նորին Սրբազնութիւնը մեր այդ մոռցուած բայց պատուական գաղութներու Հայութենչ՝ աւելի քան զո՞հացուցիչ ու սրապրաւ են: Ամենուրեք Նորին Սրբազնութիւնը գիմաւորուած է յարգանքով ու սիրով, պատարազած ու քարոզած է վերոյիշեալ բոլոր կեզբոններուն մէջ, ազգին ու Եկեղեցին զգացումով տակաւին խորապէս տողորուած սիրտերուն բաշխելով նախ՝ Ա. Տեղեաց, Քրիստոսի Տնօրինական վայրերու օրհնութիւնները, պատմելով անոնց նոյն տակն Հայ Երուսաղէմի կրօնական ու ազգային սրբութիւններէն, ազգապարծան իրաւունքներէն, մագաղաթներու մէջ ծրաբուած գեղեցկութիւններէն, և այն արժէքներէն ու ողիչն՝ որ Երուսաղէմի դարաւոր այս սրբութեան յատուկ է:

Նորին Սրբազնութիւնը այցելած է բոլորին տուները անխափ և միսիթարած ու ողեռած է զիրենք իրենց Եկեղեցւոյ և ազգային զգացումներուն մէջ: Հակառակ հեռաւոր ու մոռցուած զալութ մը ըլլալուն, Հնդկաստանի Հայութիւնը ունի և կը պահէ հայեցի այնպիսի առաքինութիւններ՝ որոնցմէ զուրկ կը մնան գժբախտաբար մեր միւս զաղութներէն շատեր: Ազնիւու ճշմարիտ կրօնասիրութեան, ազգասիրութեան, մարդասիրութեան և հիւրա-

սիրութեան զգացումները անոնց բարին մէջ կը մնան տակաւին անարատ, չերմ ու հայեցի: Կամքի և աշխատութեան ցեղային բարի յատկութեանց չնորհիւ, հակառակ իրենց պարտադրուած կլիմայական ձնշիչ պայմաններուն և օտարութեան խորթացնող ազդակներուն, անոնք կրցեր են պահել իրենց հողիներուն խորը, այն անհրաժեշտն ու ազդիւր, որ հայութեանն է և հայուն:

Բովանդակ Հնդկահայոց թիւը այսօր հազար ութի հարիւրի կը մօտենայ, համաձայն քանի մը տարիներ տուած ճշգուած մարդահամարին: Անոնց ամենէն ստուար խումբը, շուրջ հազար երեք հարիւր՝ կը բնակի Կալկաթայի մէջ, երկրորդ խումբը, չորս հարիւր հոգի, ձափայի մէջ, երրորդ և չորրորդ խումբերը, հազիւ յիսունական չունչ, Անսուն և Պօմպէյ քաղաքներու մէջ:

Հնդկահայութիւնը այսօր չունի տնտեսական իր երբեմնի զիրքը. ոչինչ մնացած է Ասկաններու, Եահամիրեաններու, Պարամեաններու, Սամուէլ Մուրաններու, Արգարեաններու, Գալատանի, Ստիֆընի, Ֆիլիպսի, Կրէտի և Ամաններու նիւթական առասպելային հարստութենէն: Ամէն հայ՝ սրտի ճմլումով միայն կը հաստատէ տակաւին մինչև այսօր, վերոյիշեալներու նիւթած ու կառուցած այն ըբեղ յիշատակարանները, պալատանման շնչքերն ու հաստատութիւնները, որոնք դեռ մինչև երէկ իրենցն էին, իսկ այսօր Պետութեան և ուրիշներու անցած:

Սակայն հակառակ թուական իրենց նուազութեան և երբեմնի անտեսական դիրքի չգոյութեան, անոնք տակաւին կը պահեն իրենց զիրքն ու անունը, ազգերու, կրօնքներու և լեզուներու այն անսահման խառնարանին մէջ՝ որ Հնդկաստան կը կոչուի, և այս պարագան ուրիշ շատ մը տրամութիւններու կարգին, հայ այցելուին կ'առողջէ ազգային հպարտութիւն և ուրախութիւն: Թիւը չէ ժողովուրդի մը կամ հասարակութեան մը ոյժը, այլ այն իմացական և բարոյական յատկութիւնները զօրս ժառանգած է ան իր արիւնէն ու նախնիքներէն: Արգարէ Հնդկահայութիւնը դարերէ ի վեր զաղթած է զլխաւորաբար Զուղայէն, որոնց բոլորին նախնիքը կը սերին Այրարատէն, իրենց արեան և բարքերուն մէջ կրելով ընտական ուշիմութեան և յառաջդիմութեան զաղտնիքը: Ժամանակի ընթացքին, Հնդկաստանի Հայութիւնը տնտեսական, իմացական և յաճախ քաղաքական մարզերուն վրայ մեծ նուածումներ ըրած է, վայելելով ուշադրութիւնն ու համակրանքը թէ երկրի բնիկներուն և թէ օտարներուն: Նիւթական այս բարգաւաճ վիճակին ընտական հետեւնքը եղած է իմացական ձեռնարկներ, տպարան, մամուլ, դպրոց, և անոնց հաշւոյն թէ երկրէն ներս և թէ դուրս եղած իշխանական մեկենասութիւններ, որոնք Մատուրան ու Կալկաթան հայ մտքի զարգացման կարևոր կեդրոններու պիտի վերածէին, տակաւին ասկէ մինչեւ դար մը առած:

Գիրքերու տպազրութեան պիտի յաջորդէր առաջին հայ լրազրի, «Ազգաբարձի և անոր յաջորդող հանդէմններու հրատարակութիւնները: Յետոյ երբ զաղութը զլխաւորաբար Կալկաթայի մէջ կը սկսէր հոծանալ և կազմակերպուիլ, Եկեղեցիի կողքին կը մտածուէր ունենալ հայ վարժարանը, որ թթխմորը պիտի ըլլար Մարդասիրական ձեմարանին, որ յետոյ, չնորհիւ Աստուածատուր Մուրատիաննեանի և Մնացական Վարդաննեանի կրթանուէր կաակներուն, 1821ին դոյութեան պիտի զար: Յիշեալ վարժարանը իր սկզբնական շրջանին, մասնա-

ուրաբար Մեմբռով Թաղիազեանցի և Յովհ. Աւագեանի տեսչութեան օրերուն, ունեցած է Փայլուն շրջան, հայերէն լեզուի և աղղային կրթութեան տեսակէտով, բայց ժամանակի ընթացքին հեռացած է իր նպատակէն, տեղի տալով երկիր պահանջներուն, ու տակաւ Անդիերէն լեզուն ստացած է զերակշխ կարութիւն, այսպէս որ այսօր անիկա աւելի պետական կամ անզիւտական վարժանի մը կերպարանքն ունի քան աղղային դպրոցի: Քանի մը տարիներ առաջ, որոշ ջանքեր ի գործ գրուած են տեղուոյն նախանձափնդիր աղղայիններու կողմէն, որ Տիսուչը հայ ըլլայ, և աղղային ողիի ու դաստիարակութեան որոշ պահանջներ յարգուին վարժարանէն ներ:

Ֆողովուրդի մը կեանքին հոգեկան ու մտաւոր յատկանիշերն ու յառաջիմութիւնը կը չափուի անշուշտ անոր հասարակական և ընդհանուր զործունէութենէն, որուն խարսխաւոր հիմնարկութիւններն են իր Եկեղեցիներն ու վարժարանները, իր մամուլն ու աղղային ողիի ու աւանդութիւններու արժեւորման ճիզր: Տիսուր է խոստավանիլ թէ այժմու Հնդկահայութիւնը շատ անփառունակ պատկեր մը կը ներկայացնէ իր Եկեղեցական, կրթական և աղղային կեանքի երեսներուն վրայ: Ամբողջ Հնդկաստանի հայ զաղութներուն մէջ այժմ գոյութիւն ունեցող տասը Եկեղեցիներէն չորսը միայն իրենց քահանաները ունին, որոնց մեծ մասը իրենց անրաւարար պատրաստութեան պատճառաւ, ի վիճակի չեն յանձանձելու մեր ժողովուրդին հոգեկան կարիքները, և կը բաւականանան կատարելու միայն ծիսական արարութիւններ ու պաշտամունք, որոնք հոգեւոր կեանքի պատեանը կը պատրաստեն լոկ, առանց զոհացում տալու անոր հոգեկան միջուկին:

Կրթական կեանքը զոհացուցիչ կարելի է նկատել, չնորհիւ Մարդասիրական ծեմարանին և Գոււթեան աղղկանց վարժարանին, եթէ անոնց վրայ նայինք ընդհանուր կրթական տեսակէտէն, սակայն տիսուր և անրաւարար աղղային կրթութեան և ողիի տեսակէտով:

Գալով մամուլին, «Նոր Աղղարարը», չնորհիւ Տիար Զիակետ Հանանեանի կորովի ջանքերուն, անշուշտ թէ սահմանուած է կարեսը դեր մը կատարելու Հնդկահայութեան կեանքին մէջ, իրեն վառուած մոմ մը որ մէկ կողմէն կը չանայ լուսաւորել Հնդկահայութեան փառաւոր անցեալը ներկայ սերունդի յիշողութեան մէջ, միւս կողմէն կը միտի այժմէութեան վերածել այն բոլոր անհրաժեշտութիւնները, որոնց պէտք ունի Հնդկահայութիւնը և անոր ծոցին մէջ պատրաստուող նոր սերունդը:

Եկեղեցի, գոլրոց և մամուլ, ահա այն երեք զիսաւոր հիմնարկութիւնները՝ որոնց անհրաժեշտ պէտքը ունի որիէ զաղութ կամ հասարակութիւն: Աւրախութիւնն է խոստավանիլ թէ Հնդկահայութեան մէջ այս երեքն ալ տակաւին կը չարունակեն իրենց զոյութիւնը, սակայն պէտք ունին աճման և կազմակերպութեան:

Դպրոցի կամ աղղային կրթութեան հարցը ամենէն շատ մտահողիչ և արինող վերքն է Հնդկահայութեան: Այժմու նոր սերունդի մեծ մասը չկրնար խօսիլ իր մայրենի լեզուն: Աղղային տեսակէտով յուսահատական ըլլաւու չափ տիսուր կացութիւն մըն է այս: Փառաւոր անցեալէ մը ի՞նչող, և լուսպոյն ապագայի մը ամէն իրաւունք ունեցող այս կարեսը զաղութը՝ զրկուած

այսպէս իր ազգային կեանքի մշակման սատարներէն , և միայն իր Եկեղեցին կառչած , չի կընար շարունակել իր դոյտութիւնը :

Հնդկահայութիւնը , յերմօրէն ազգասէր , կը զզայ այս բոլորը և կ'ընդունի դարմանին անհրաժեշտութիւնը : Սակայն իրերու այժմու դրութեան մէջ , տեղական ուժերով դժուար է կազմակերպչական այս գործը : Պէտք է մէկը որ ի պաշտօնէ լծուի այս գործին , համախմբելով իր շուրջը կարելի ոյժերը , և այդ մէկը՝ ըստ իրենց ալ տեսութեան , հոգևոր առաջնորդ մը միայն կրնայ ըլլալ :

Հնդկաստան թեմն է նոր Զուղայի առաջնորդութեան , սակայն Ամենաափրկչեան վանքն ալ իր կարգին չունի անհրաժեշտ մարզը այս կարիքներուն զոհացում տալու կարող : Մինչև ցարդ , Զուղայի Աթոռին զործն է եղած Հնդկաստան զրկել հերթավահ քահանաներ միայն , որոնք , եռամեայ շրջանով , կուզան պաշտօնավարել այն քաղաքներուն մէջ , ուր Հայ Եկեղեցի և կրօնաւորի մը ապրուստը ապահովելու չափ ժողովուրդ կամ կալուածներ կան : Յաւեւ յիշատակելի Թորգոն Սրբազնի նուիրակութենէն յետոյ , շուրջ քառասուն տարիներէ ի վեր , երեք առաջնորդներ միայն (Սահակ Արքեպոս . Այվատեան , Մեսրոպ Արքեպոս . Տէր Մովսէսեան և Վահան Արքեպոս . Կոստանեան) այցելած են հոս , ընձեռելով հոգևոր մխիթարութիւն և յաճախ յիշատակութեան արժանի կարգադրութիւններ : Վերոյիշեալ առաջնորդներուն այցելութեանց արդինքն ալ յոյժ վաղանցուկ է եղած , որոնք իրեկ հիւրեր , եկած են ու անցած , և չեն կրցած վարչական կարգադրութիւններ ընել , և զաղութին վայրավատին հառուածներուն մէջ միութեան և ընդհանուր գործակցութեան աշխատանքներով զբաղուիլ :

Անշուշտ թէ այժմու պայմաններու ներքե , դիւրին չէ առաջնորդական հարցը վերջնականապէս կարգադրել , սակայն անհրաժեշտ է որ Հնդկահայութիւնը ունենայ իր հոգևոր պետը , առաջնորդի իրաւունքներով և պարտականութեամբ վարելու գաղութին ազգային , Եկեղեցական և կրթական զործերու վեսչութիւնը , իր կեդրոնը ունենալով կալկաթա :

Իր գործը պիտի ըլլայ կազմակերպել Եկեղեցական և վարչական կեանքը , տարուան մէջ երկիցս այցելել գաղութիս բոլոր հատուածներուն , հոգևոր մխիթարութիւններէն զատ կազմակերպել ակումբներ , լսարաններ և հանդէսներ , թումբ կանգնելու համար մէկ կողմէն օտարախօսութեան և ուժացման և միւս կողմէն մշակել ազգային կեանք և մեր արժէքներու նկատմամբ սէր , զուրգուրանք և հպարտութիւն զգալու ողի :

Կալկաթայի մէջ զիսաւորաբար այժմ կան Հ . Բ . Միութեան Տիկնանց Միութիւնը , ինչպէս նաև ազգային ակումբներ և մարզական համախմբութիւններ , որոնք սակայն չունին բաւարար միջոցներ զաղութին մէջ ստեղծելու ազգային կեանք և այդ ուղղութեամբ ձեռք բերելու կարելի արդիւնքներ :

Այս ընդհանուր տեսութենէն յետոյ , մեր յաջորդ խմբաղրականներով մենք պիտի անդրադառնանք զաղութի վիճակին , ներկայ պահանջներուն և Տեղապահ Սրբազն Հօր տպաւորութիւններուն :